



Երևան, 18 Նոյեմբեր, 2024

ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՈՔ

(Միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, փուր ինձ իմասպութիւն կբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

ՍԱՂՄՈՍ 119

ԱՍՏՈՒԾՈՅ ՕՐԷՆՔԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ

Արդար ես դուն, Տէր, դատաստաններդ ուղիղ են:

Արդար պատուիրաններդ տուիր,

որոնք ամբողջութեամբ նշմարիտ են:

Պատուիրաններուդ նախանձախնդրութիւնը զիս կ'այրէ,

երբ ոսխններս կ'անտեսեն քու խօսքերդ:

Խօսքերդ ընտիր են գերազանցօրէն,

եւ ես՝ քու ծառադ, սիրեցի զանոնք:

Թէպէտ նուաստացայ եւ արհամարհուեցայ,

բայց հրահանգներդ բնաւ չմոոցայ:

Արդարութիւնդ յաւիտենական արդարութիւն է,

Օրէնքդ՝ յաւիտենապէս նշմարիտ:

Նեղութիւն ու վիշտ եկան իմ գլխուս,

եւ միակ բերկրանքս պատուերներդ են:

Յաւիտենապէս արդար են պատուիրաններդ,

իմաստնացուր զիս, որպէսզի կեանք ունենամ:

ԾԱՐԱԿԱՆ

Յամենայն ժամաղաշանք իմայս են,

ի մեղաց իմոց սուրբ արա զիս աւեր:

ԱՊՈՔ

Ով Հայր երկնաւոր, Դուն որ գրառատ ես, բազումողորմ ու երկայնամիտ, ու կը մխիթարես մեզ մեր բոլոր նեղութիւններուն մէջ, կը հարուածես ու Դուն իմանք կը քժշկես, եւ երբեք չես լիեր Քու ստեղծած-ներդ: Զգաստութիւն եւ մխիթարութիւն տուր մեր բոլորի հոգիններուն: Լսէ մեր աղօթքն ու պաղատանքը, եւ իմաստութեանդ լոյսը ծագէ եւ Սուրբ Հոգիիդ շնորհները թափէ մեր խաւարած հոգիին մէջ, ու մեր մտքին մէջ դրոշմէ աստուածային երկիւղդ եւ զերմերանդութիւնդ, որպէսզի արժանի կերպով մեր աղաղակը լսելի ըլլայ Քեզի, մանաւանդ այս դժուարին օրերուն: Այնպէս ինչպէս առաքեալներուդ հաւատեք զօրա-ցուցիր, Տէր Յիսուս, նոյնպէս մեր հաւատեք զօրացուր, եւ մեզի շնորհքը տուր որպէսզի միշտ փառաւորենք սուրբ անունդ՝ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի. յաւիտեանս: Ամէն:

ԾԱՐԱԿԱՆ - ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԾ

Սուրբ Աստուած, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ, որ յայտնեցար վասն մեր, ոդորմեա մեզ: (X3)

Փրկել զմեզ ի փորձութենէ եւ յամենայն վկանգից մերոց:

Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաղեցուր: Վասն լսելի լինելոյ Տեառն Ասպուծոյ ձայնի աղաջանաց մերոց՝ բարեկիսութեամբ սուրբ Ասպուածածնին, եւ իշանելոյ ի վերայ մեր ոդորմութեան եւ գլութեան Տեառն Ասպուծոյ: Ամենակալ Տէր Ասպուած մեր, կեցն՝ եւ ոդորմեա:

ՀԱՐՍԿԱՆ-ԱՂՈԹՔ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:
Վմէսաստուրք Երրարդութիւնն, առուր աշխարհիս խաղաղութիւնն:
Եւ Հիւանդաց բժշկութիւնն, ննջեցելոց արքայութիւնն:
Արի Վաստուած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

ՍԱՂՄՈՍ 73

ԱՐԴԱՐՈՒԻԹԵԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԸ

Քասկցայ միայն այն ատեն,
Երբ Աստուծոյ սրբարանը ես մտայ,
Եւ իմացայ ամբարիշտներուն վերապահուած վախճանը:
Արդարեւ, ով Աստուած,
դուն զանոնիք անդունդին եզրը հասցուցիր,
Եւ զանոնիք կորուստի մատնեցիր:
Ինչպէս պիտի ոչնչանան յանկարծակի,
պիտի ջնջուին, սարսափահար՝ մահուան պիտի մատնուին:
Երազի մը պէս, որ կը չքանայ՝ երբ մարդ արթննայ,
անոնց պատկերը պիտի չքացնես քաղաքեդ, ով Տէր:
Երբ հոգիս դառնացած էր եւ սիրտս խոցուած,
յիմարացեր էի, անասունի պէս,
Եւ չհասկցայ որ դուն հետս ես:
Բայց ես տեւարար քեզի հետ եմ, Տէր,
Եւ դուն ձեռքէս բռնած ես:
Քու խորիուրդներովդ զիս կ'առաջնորդես,
Եւ ապա փառքով պիտի ընդունիս զիս:
Երկինքի մէջ ո՞վ ունիմ ես քեզմէ զատ,
Երկրի վրայ ալ քեզմէ զատ մէկը չեմ ուզեր:
Մարմինս ու միտքս կը տկարանան,
բայց իմ մտքիս յենարանը եւ իմ միակ ունեցածս՝
Աստուած ինքն է յաւիտեան:
Անոնիք որ քեզմէ կը հեռանան՝ պիտի կորսուին,
քեզի հանդէա անհաւատարիմ գտնուողները պիտի ոչնչացնես:
Բայց ինծի համար երանութիւն է մօտիկ ըլլալ Աստուծոյ.
ահա թէ ինչու՝ ես Տիրոջ, իմ Տիրոջս ապաւիներ եմ,
Եւ անոր բոլոր գործերը պիտի պատմեմ:

Պահապան ամենայնի Քրիստոս,
աջ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի,
ի նստիլ ի տան, ի գնալ ի նամապարի,
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.
Եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՑԱՂԹԱՎԱԿԸ 73:17-28

Կը շարունակենք 73-րդ Սաղմոսը: Հասանք այն բաժնին, երբ Ասաֆ եկաւ այն եզրակացութեան, ուր «Այս մասին շափ մփածեց ու փորձեց հասկնալ, բայց շափ դժուար թուեցա»: Ի՞նչ բանի մասին մփածեց: Անարդարութեան: Կը շարունակէ:

«Հասկցայ միայն այն ափեն, երբ Ասպուծոյ սրբարանը ես միրայ, եւ իմացայ ամբարիշվներուն վերապահուած վախճանը»: Ե՞րբ է որ կրնամ հասկնալ, ե՞րբ է որ կրնամ միսիթարուիլ: Երբ Ասպուծոյ սրբարանը մփնեմ: Ասպուծոյ սրբարանը մփնել կը նշանակէ Ասպուծոյ պաշտամունքին գալ: Այլ խօսքով Ասպուծոյ վերադառնալ: Ասպուծոյ ներկայութեան մէջ ըլլալ եւ զգալ Անոր ներկայութիւնը: Անոր ներկայութեան մէջ նախ գրնել մեր խաղաղութիւնը: Որովհետեւ այն անարդար երեւոյթները որ կը գես-նենք, մեր ներքին խաղաղութիւնը կը խանգարեն: Երբ Ասաֆ սրբարան նպաւ, խորքին մէջ Ասպուծոյ բան մը ցոյց չփուաւ, այլ Ասաֆ ինք իմացաւ: Նախ պայման է մեր ներքին խաղաղութիւնը վերագրնելու, այդ այդ խաղաղութիւնը կրնանք վերագրնել միայն այն ափեն երբ Ասպուծոյ ներկայութեան մէջ կը լլանք: Այդ ներքին խրդդութիւնը վերգրնելէ յեփոյ աւելի յսքակ կը դառնայ թէ ինչ վերապահուած է ամբարիշվին համար: Ինչպէս Դափիթ պիփի ըսէ. «Միրպդ մի նեղեր ով իմ անս անօրէնին համար, ոչ ալ նախանձէ, զափէ բարկութիւնդ եւ զայրոյթը»: Սրբարանին մէջ ի՞նչ ընելու. նախ աղօթելու, այսինքն՝ Ասպուծոյ հեկ խօսելու, նաև Ասպուծոյ խօսքը լսելու: Սրբարանին մէջ գեսնելու այն զոհը, որ Ասպուծոյ անով մեղքերու թողութիւն պիփի շնորհէ: Ահա թէ ինչու Ասպուծոյ ուզեց որ իրեն համար յափուկ գետ ըլլայ, հակառակ այն իրողութեան, ուր յաճախ մարդիկ կը լսեն, ամէն գետ կը լսենք Ասպուծոյ հեկ հանդիպի, ինչ կարիքը կայ եկեղեցի երթալու: Այո, Ասպուծոյ ամենուրեք կրնայ մեզի հեկ հանդիպի, մենք իր հեկ, բայց Ասպուծոյ նպագակը այն է որ մարդը սորվի գեղերը զանազանէլ, եւ պաշտամունքի հասկացողութիւնը, այն ինչ որ պաշտել կը նշանակէ՝ ծառայել: Ուրեմն երբ մենք պաշտամուրնի կու զանք, զԱսպուծոյ պաշտելու, այսինքն՝ Ասպուծոյ ծառայելու, որպէսզի ամբողջութեանը կփրուելու մեր առօրեայէն եւ կեղրոնանալու Ասպուծոյ վրայ: Այնպէս ինչպէս ծառան կը կեղրոնանայ իր գիրոց հրա-հանգներուն: Ասաֆ իմացաւ, հասկցաւ որ Ասպուծոյ ինք բան վերապահած է ամբարիշվներուն համար, անդունին եղրին հասած, կորուսփի մաքնուած, եւ անոր ոչնչացումը յանկարծակի, եւ սարսափահար մահուան պիփի մաքնուի: Ասաֆ սկիզբը նախանձով կը դիմէր այդպիսի մարդու յաջողութիւնը, բայց այդպիսի յաջողութիւն, որ ժամանակաւոր ու խափուսիկ, որուն աւարփը ահաւոր:

Ահա Ասաֆ կը խոսպովանի իր մեղքը: Ասաֆ գեսնելով ամբարիշվին ժամանակաւոր յաջողութիւնը, իր մփքին կու զան այնպիսի խորհուրդներ, որ իր հոգին կը սկսի դառնանալ, եւ կը սկսի յիմարանալու, եւ գեսնելու ճշմարգութիւնը եւ չհասկնալու: Որովհետեւ այս աշխարհի իշխանը աքերը կուրցուցած, միքերը խաւարացուցած: Ահա այդ խոսպովանութիւնը կու զայ բանալու միփք եւ հասկնալու թէ Ասպուծոյ իր կողքին է, եւ առաւել եւս ձեռքէն բռնած, որպէսզի զինք առաջնորդէ ասպուծածային խորհուրդներով եւ ոչ թէ աշխարհիկ ցանկութիւններով: Պողոս Առաքեալ Հռոմայեցիներուն գրած նամակին մէջ պիփի ըսէ. «Այս աշխարհի մարդոց վարմունքը մի ընդորինակէք, այլ նորոգուած միփքերով նոր մարդ եղէք, որպէսզի ձեր փորձառութեամբ ընպրեք լաւը, գիտնալով Ասպուծոյ կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, ընդունելի է իրեն եւ կափարեալ» (12:2):

Հակառակ Ասաֆի մեղքին, Ասաֆ կանդրադառնայ որ Ասպուծոյ գակաւին իր ողորմութիւնը կը ցուցաբերէ իր նկարմամբ անոր ձեռքէն բռնելով, եւ իր խորհուրդներով զինք առաջնորդելով, եւ աւարփին ալ փառքով զինք ընդունելով: Նոյն ողորմութիւնը պիփի ցուցաբերէ եւս երբ կը վերադառնանք Ասպուծոյ: Առաւել, Ասպուծոյ նաև պիփի սորվեցնէ ու առաջնորդէ քայերդ ինչպէս ապելու: Ահա թէ ինչու կը լսեսէ. «Խօսքերդ լոյս են եւ ճառագ իմ քայերու ս եւ ճամբաներուա»:

Ասաֆ շնորհակալութիւն կի յայփնէ եւ կը խոսպովանի թէ ուրիշ մէկը չունի եւ ուրշի մէկը չուգեր ալ ունենայ: Ասաֆ եթէ կը նախանձէր ամբարիշվներուն յաջողութեան համար եւ անոնց դիզած հարսփութեան, ապա կը գիտակցի թէ ինք ունի այնպիսի հարաբութիւն մը որ ամէն գեսնակի հարսփութենէ վեր է, Ասպուծոյ ներկայութիւնը: Այսօր ալ մեր ուզած ու վնասած հարսփութիւնը ի՞նչ է: Կամ ընդիան-րապէս ինչ բանի համար է որ կը նախանձինք այն ինչ որ ուրիշները ունին, բայց մենք չունինք:

Այո, մարդուս միփքն ու մարմինը կը գրկարանան, բայց Ասաֆ կուզէ որ իր միփքի յենարանը Ասպուծոյ ինք ըլլայ յախփեան: Ասաֆ կու զայ եւ կը յիշեցնէ, որ անոնք որ Ասպուծմէ հեռու ենք ու կը հեռանան պիփի կորսուին, իսկ անհաւափարիմները՝ պիփի ոչնչանան: Տեսեք, նախադասութիւնը ապառնի է՝ «Պիփի»: Կը նշանակէ, իհնա կրնան պահ մը ուրախ, երջանիկ, հանգիստ կեանք ապրի, որուն համար կը նախանձի Ասաֆ, բայց այդպիսիները եթէ շարունակեն Ասպուծմէ հեռու մնալ, իրենց աւարփը յայփնի է: Իսկ Ասպուծոյ մօքիկ եղողներուն համար երանութիւն է, ահա թէ ինչու միայն Տիրոց ապահնած է, եւ պիփի վկայէ Ասպուծոյ գործերուն մասին: